Ն. 4456 1880 ՍԵՊՏԵՄԲԵՐ 18 ԲԷՆՃԵԼԻՆՊԻՀ — ԵՒԿԻՐՄԻ ՊԻՐԻՆՃԻ ՍԷՆԷ — ԱԼԱՖՐԱՆԿԱ. ՍԵՊՏԵՄԲԵՐ 30 ԲԷՆՃԵԼԻՆՊԻՀ Ն. 4456

ԳԻՆԱԹԼԱՐ

Իսթանպոլ իչին
Պիր սէնէ մէհիտիյէ 10
»
Ալթը այ 5
Իւչ » » 2 1/2
Պիր նիւսխէ 40 փարա մէհիտ

Թաշրաալար իչին
Պիր սէնէ, մէհիտիյէ 10
Ալթը այ » 6
Բոսթա իւճրէթի պիզէ այիտ տիր։

Մասիսի Էջերեան

ԻԼԱՆԵԼԻՔ
Պիրինճի տէֆա իչին սաթը 3 ղր.
Իքինճի » » » 2 ղր.
Դէրիւնճի » » » 1 ղր.

Իրանսրբազնա գօնուլմաեան իլանաթ ու իխթարաթը սաթը 5 ղր.
Մէջթուպաթը Կ. Պ. Փանոսեան խմինէ եաղըրը

Իսթանպոլտա, Գալաթատա Բէնկ չէնպիհ-պազարընտա իրսի խանընտա Ն. 41։

ՇԵՎՎԱԼ ՀԱՄԱՐ ՄԻԻՆԱՏԻՒ ԻՐԱՒԻԵԱՍ ԻԼՈՒԼ ՀԱՄԱՐ
١٢٩٧ ١٢٩٦

ԻԽԹԱՐ

Կէչէն հաֆթա պիր դաչ կիւն բօսթաճըմբզըն նամիւսաճ օրմանը սէպէպլինէ մէպնի, պաղը մահէլլէրին դաղէթալարը նիզամընտա կէօնտէրիլէմէմիշ օրտուզունտան, էքսիք վէ եանլըշ նիւսխէ արմշ օրան զաթլարը, իրի սաթը պիր մէքթուպ իլէ, սէրիան թարաֆըմըզա իխթարլարը, վէ սայիր ճիհէթճէ տախի պիր գուսուրսուզ վուգու պուլմադտա իսէ, լութֆէն պիլտիրմէլէրի, իխթար վէ ըէճա օրտնուր։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լօնտրա, 29 սեպտ.

Զէթինէտէն Թայմս զաղէթասընտա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Բօսկօրիցատա, շէհրի Արնավուտլարա թէպիմ իթմէք մադսէսիյլէ Միւսլիմանլար թարաֆընտան միւթէչէքքիլ պիր ֆէսատ ճէմիյէթի զահիրէ չէգարբմիշ, վէ պիր խայլի էչխաս ախզ ու կիրիֆթ օրունմուշ տուր։

Բակիւզա, 29 սեպտ.

Իթալիա տօնանմասը ամիրալ գօմանտանը, ազ դալսըն պօղուլաճագ իմիշ։

Աթինա, 29 սեպտ.

Եագընտա վիւքէլաճա պիր պուհրան վուգու պուլաճաղը թէվաթուրէն սէօյլէնմէքտէ տիր։ Բիվահէթէ նազարէն, տէրհալ ավտէթ իթմէսի գրալ հաղրէթլէրինէ ըէճա օրունմուշ տուր։

ՏԱԼԻԼԻՅԷ

Տիւնքի կիւն մապէյնի հիւմաեունտա, զաթը հաղրէթի Բատիշահինին թահթը ըիեասէթլէրինտէ պիր մէճլիսի խաս ադտ պույրուլմուշ, վէ պու միւնասէպէթլէ, վիւքէյայի ֆիլհամ հազարաթը մադամը ալիլերինի թէչրիֆ իսէմէմիշլէր տիր։

Էվվէլիսի կիւն, Պաղը Ալիին սոն նօթասընա ճէվապէն տէվլէթլէրին ճէվապնամէսի վերիլմիքտէն սօնրա, խարիճիէ նազիրը Ասըմ բաշա հաղրէթլէրի, խարիճիէ միւսթէշարը Տատեան Արթին էֆէնտի հաղրէթլէրիյլէ պերլիքտէ Պօղոս իչինէ կիտէրէք, սիֆէրայի տիւէլի մուաղդամաեա վիզիթա վերմիշլէր տիր։

Տիկէր թարաֆտան զաթը հաղրէթի Բատիշահի, սիւֆէրա թարաֆընտան վերիլէն նօթա հաղրընտա քէսպի մալիւմաթ պուեուրտուդտան սօնրա, Ալմանիա սէֆիրի գօնթ Հացֆէլտի նէզտէրինէ ճէլպ պիրլէ, պիր խայլի միւտաէթ իսթիշարէ էյլէմիշլէր տիր։

Պու միւլագաթատան սօնրա, տախիլիեէ նազընը Մահմուտ Նէտիմ բաշա հաղրէթլէրի սէրասեա ճէլպ իտիլիպ, Թահթը ըիեասէթի հաղրէթի Բատիշահիտէ պիր մէճլիսի ֆէվգէլատէ ադտ պույրուլմուշ, վէ պու մէճլիստէ պիլճիւմլէ վիւքէյայի ֆիլհամ վէ ըիճալը տէվլէթ հաղարաթը հազրը պուլունմուշլար տըր։ Պու մէճլիս, կիճէնին պիր խայլի վագթինէ տէկին իմթիտատ իթմիշ տիր։

Պու սապահ Բակիւզատան, Նիդօլաեէֆէ կիթմէք իւզրէ Պաթում նամընտա պիր Ռուս թօրբիլ ոէֆինէսի վիրուտ իթմիշ տիր։

Ասատիրի Շահանէնին ահվալինի վէ իսթիհքեամաթը թահգըգ իթմէք իւզրէ, հարպիեէ նէզարէթի թարաֆընտան Եունան հուտուտու թարաֆընա պիր ասքերի դօմիսիօն կէօնտէրիլէճէկի իշտիրմիշ տիր։

Թարաֆէյնտէն սէֆիր կէօնտէրմէք իւզրէ, Պաղը Ալի իլէ Ֆաս հիւքիմէթի պէյնինտէ մուխապէրաթ իճրա խիտմէտինի, վէ իլք մուխապէրաթա Պաղը Ալի պաշամըշ օրուպ, Ֆաս բասխշահընը տախի պու էֆքարա միւսայիա կէօրինտիկինու էլ ճէվայիպ դաղէթասը եաղըեօր։

Թէքմիլ Եունանիստան սէվահիլինին վէ Եունանիստանա այիտ օրան ճէզայիրի պահրը Սէֆիտին խարիթասընը չըգարմադ իւզրէ, պահրիեէ զապթիանընտան միւրէքքէպ պիր Եունան գօմիսիօնու թէշքիլ օրունմուշ տուր։

Ռումանիաս սէֆարէթի իքինճի սըր քեաթիպի Մ. Լահօվարի, իրի այ մէկզունիյէթլէ, էվվէլկի կիւն Պիւքրէշ վէ անտէն տէ Բարիսէ միւթէվէճճիհէն Տէրիտաաէթմէն հարէքէթ իյլէմիշ տիր։

Վէլի Բիզա բաշա, Տուլչինօռու թէրք իթմէք իւզրէ էմր ալմշ օրմանընտան, մահէլլի մէզբիւրու Դարաադաղըլար ալէյհինէ միւտաֆաա իսէճէկլինի, Շգօտրատա պուլունան գօնսօլօսրարա պէեան իլէմիշ օրտուզու իշիտիրմիշ տիր։

Դարատաղ բրէնսինին մուհարէպէտէն իճթինապ իտիպ, մուհարէպէյի, տիւէլի մուազզամաեա հէվալէ իյլէտիկի թէլէկրաֆ խապէրլէրինտէն օրուպ, Վադթըն պէեանընա կէօրէ, պունուն սէպէպի, Դարատաղ ասքէրի, տիւէլի մուազամա տօնանմասը յլա Տուլչինօեա տախիլ օրուր իսէ, Արնավուտլար Տուլչինօնուն էօթէ թարաֆընա վէ մէվագրի միւսթահքէմէեէ չէքիլէճէքլէրինտէն, վէ տօնանմանընն տայիմա օրատա գալամաեաճաղը մալիմ իտուկինտէն, Դարատաղ իչին Տուլչինօտա պարընմադ միւմքին օրմանմասը, վէ էկէր Անթիվարիտէն Դարատաղ ասքէրի սէվգ օրունաճադ օրուր իսէ, եօլըր հէր Արնավուտլարընն եէտը զապթընտա օրտուզու ճիհէթլէ, տասքէրի մէրդումէնին կէչէպկիմէսի իմքեանընը պուլունմասը մատտէլէրի իմիշ։

Քէզալիք մէզբիւր զաղէթանընն սըհհէթինի թէէմին իթմէեէրէք, պեեան իթտիկինէ կէօրէ, Ավթրիա տէվլէթի տախի կէրէք Դարատաղ վէ կէրէք Պաղը Ալիեէ պիր միւրաճաա, պիր թէվասսիւթ թէքլիֆ իթմիշ տիր։

Մուհարէպէի պիրէ էնասընտա, Ռուսիա օրտուլարընա լէվազիմաթ վիրմիշ օրան միւլթէզիմլէրին հիսապընտան տօրայը, Ռուսիա հիւքիմէթի իյէ միւմանիյէհիմ պէյնլէրինտէ թէհատիւս իտէն իսթիլաֆտան նաշի, պիր գօմիսիօն թէշէքքիլ իթտիկի մալիմ տիր։ Պու քէրրէ Ժուրնալ տ'Օտէսա զաղէթասընը օդունտուղընա կէօրէ, միւլթէղիմինտէն Կրէժէր, Օրվեց, վէ Գօհան գումբանիալարը, մանթուպլէրի հագդընտա իշլու գօմիսիօնուն վէրտիկի գարարա բաղի օրմանեարագ, մէհամիմ թարիվլի իյէ թէսվիեէյի մասլահաթա գրեամիտէճէքլէրինի պէեան իյէմիշլէր։ Սակ տէ, մէսարիֆի մանահաքէմէ օրարագ տահա շիմտիտէն եարբմիլեօն ֆրանգ վէրիրմէսի լազըմ կէլճէկի ճիհէթլէ, նիհայէթ հիւքմիմէճհուլ օրան պու գառարը մէսարիֆի պիր տավաեա գրեամ իտիլմէսի, պիր աղ միւշքիլճէ օրաճաճաղընը, վէ հէր հալաէ մէհամին շու իշի հագդանիյէթ տախիլինտէ թէսվիյէ իտէճէքլէրի շիւպհէսիզ պուլունաճաղընը, մէզքիր զաղէթա իրավէյի միւթալաա օրարագ պէեան իտիեօր։

Հայտար բաշա տէմիր եօլու իշլէթմէ իտարէսի, խանթըն պաղը մահէլլէրինտէ իճրասը իդթիդա ի-տէն թամիրտա պէշ օն կիւնէ գառար պաշլաեաճաղընտան, եարբլաճադ ամէլիաթ պիր թագբմ միւթէահիւտլէրէ դարշը խէֆիֆէն մէվդի միւնադասայա գօնուլարագ թէրլիֆ օրունաճագ շէրահիթի ինշիեէնին հանկըսը միւճիպի մէնֆաաթ կէօրիւլիւր իսէ, օ միւթէահիւտէ թամիրաթը իհտիսի, կէրէք գումբանիա, վէ կէրէք խանթըն սուրէթի մանթուպէտէ թամիրինէ բէք պէօյիւք եարբմը օյաճաղընը Գուրիէ տ'Օրիան եաղըեօր։

Պիր միւատէթտէն պէրու նամիզաճ օրտուզու ճիհէթլէ, թէպտիլի ապ ու հէվա իշին Զամբճաեա նագիտիմիշ օրան գէզլար ադասը Նուրէտտին աղա, էվվէլի կիւն 70 եաշընտա օրտուզու հալտէ իրթիհալը տարը պագա իյէմիշ տիր։ Ճէնազէ ալայը եէվմի մէզբիւրտէ միւթանթան սուրէթտէ իճրա օրունմուշ, վէ Թէրսանէի ամիրէտէն թախսիս օրունան սանտալլար վասքթասը յլա նազը էյտպէ նազլ իտիրմիշ տիր։

Միւթէվէֆիյի միւշարիւէյհին մէթրուքեաթը, էմրաք օրարագ 10 պին լիրայի օսմանի թախմին օրունուեօր իմիշ։ (Իրանպուլ)

Զօպանլարընն տէմիր եօլ վէ շօսէյէր իւզէրինտէ հայման բայ իթմէյէրի, տիւրլիս տիւրլիս գազլարա սէպէպիեէթ վիրմէքտէ օրտուզու շիմտիյէ գառար տէֆաթլէ միւշահատէ օրունմուշ տուր։ Իշթէ պու դագիրտէն օրարագ, կէչէն կիւն Մէնէմէնտէն Մաղնիսաեա իշլէմէքտէ օրան Իզմիր տէմիր եօլունուն ամէյլէ վաբօրու սապահլայընն Մէնէմէնտէն կէչմէքտէ իլքէն, Պօղազ տախլինտէ օթլամագտա օրան մանտա սիւրիւլէրի իւզէրինէ օղրաեբպ, մաքինիսթ հէր նէ գառար մաքինաեը տուրտուրմադ իսթէմիշ իսէ տէ, մէսաֆէնին ազլըզը ճիհէթլէ մուվաֆֆադ օրամաեբպ, տօգուզ ըէս մանտաեը չէյնէմիշ, վէ պու սըրատա գաթար տախի եօլտան չըգարադ, ամէլէլէր քեամիլէն արապալարընն ալթընտա գալըպ, մանտա սիւրիւսինիւն ըէյիսի վէֆատ իթմիշ, վէ տիկէր ամէլէ տախի մէճբուհ տիւշմիշ օրատուզունու, Իզմիր զաղէթալարը եաղըեօրլար։

Թրապիզոնտան 12 սեպտ. թարիխսէյէ Ֆարա եաղըմըշ տըր։

Թարիխի մէքթուպտան իրի կիւն էվվէլ շէհրիմիզ մահալաթը Խրիսթիանիէօնտէն պաղըլարը էհալիսի, գօնսօլօս Մ. Ն. . . նին հիչ միւնասէպէթի օրմադընը հալտէ, տօրաչմասընտան տօրտեը տիւչարը թէլաշ վէ հայրէթի օրմուշլար տըր։ Գօնսօլօսը միւմանիկէյհ խանէսինտէն ՀԸՂմազտան էվվէլ սէյֆիյէեէ կիթմէք արզուսունտէ պուլունմուշ իսի իսէ տէ, ճէյզ օրունան հայվանարը պէնէնմէսինտէն, հիտատէթլէ սիւրիւճի աճէմին իւզէրինէ ամբալաղ քէնտիսինի էյիճէ տէօյտիւքտէն սօնրա, միսքին հայվանլարը յլա պէրապէր հուզուրունտան գօմմուշ, վէ պատէհու եօրա չըգըպ, խիթէտիկի հայվանը արաեբպ պուլմադ իչին, եալընըզ պաշընա աճէմին մէյատտատա քեային ախբարընա կիթմիշ տիր։

Օրատա միւնազարա էվվէլբինտէն տահա շիտատէթլէ թէճէտտիւտ իթմիշ, վէ պիր աղ սօնրա գօնսօլօսուն էլչիի գան իլէ միւլէմմա օրատուզու հալտէ գարաղօրա կիտերէք, եանընա իրի զապթիեէ ալարընը կէօրիւրմիշ տիր։

Խալգ թօբլանարագ սօդագլարը գարարմըշ, վէ գօնսօլօսը միւմանիլէյհ պունարընը էօնինտէն կէչիպ պօշ խանէյինին գարարտուսունու էլինտէքի պարթօն իլէ խըզլը խըզլը վուրմահա պաշլամըշ տըր։

Հարբի օրան չամանա իւզէրինէ ճիվար խանէլէրտէն չօլուգ չօճուգ տըշարը օղրամըշ, վէ գօնսօլօսը միւմանիլէյհ մէրամընա նայիլ օրամաբզընտան չօլուգ չօճուգ իւզէրինէ սարբմըշ վէ իչթէ օլ վագրթ հէր թարաֆտան բաթբրաբ դօրարագ, գառբն, էրքէք, չօլուգ չօճուգ Աստուր նամընտա պիրինին խանէսինէ սըզընմադա սէյիրթմիշ, վէ դօնսօլօսը միւմանիլէյհ զանէթ ուզուն պօյրու օրտուզունտան, պունլարա չարչաբուգ եէթիշմէքտէ վէ բէք էվվէլ օրանլար տիվարլարտան աթլատարագ գուրթուլմուշ իսէլէրտէ, դաչմանան չօլուգ չօճուգ նէֆէսլէրինի թէհլիքէտէ զանընա դօրդուլարընտան պաղըրմադտա պուլունմուշլար տըր։

Խանէ սահիպի պիթիրն պու պիչարէլէրի թախլիս մադսէտիյլէ, դօնսօլօսը միւմանիլէյհին խթիրահաթ պուեուրմալէրինի քէնտիլէրինտէն ըէճա իթմիշ իսէ տէ, օ տա պաշընա պիր սանտալիեէ եէմիշ տիր։

Նիհայէթ հէր թարաֆտան պիւթիւն մանէթի էրքան գօյուշուպ, արթըգ պու հալէ պիր նիհայէթ վիրիլմէսինի նիեազ իսէրէք քէնտիսինի աղըպ խանէսինէ կէօթիւրմիշլէր տիր։

Դօնսօլօսը միւմանիլէյհին ա ագշամընը, կիւնտիզտէն սէպգաթ իթմիշ օրան վուգուաթատան տօրայը, իկհարը թէէսսիֆ իթմիշ օրտուզունու թահզըգ իյլէտիմ։

Սեպտ. 7 թարիխյէ Բակիւզատան ալթիտէքի մէքթուպ եաղըմըշ տըր։

«Էքսէր տէվլէթլէրին պուրատա հարպ սէֆինէլէրի պուլունմադտա տըր։ Կրավօզա ընմանը ալէսսէվիեէ սիւրիւնէթի հալ իչինտէ օրուրքէն, շիմտի ֆէվգէլատէ պիր հէյեճան իչինտէ կէօրիւրիւեօր։ Սեպտ. 4 տէ Պիթթէյն նամ Ինկիլիզ թօբ չէքէն սէֆինէսի, տէրտունինտէ պիր թէրբիյէ գէմիսի էճնիյէթի իւզրէ Ֆրանսա ճէմիսի պուլունմուշ տուր։ Պու սէֆինէնին սու իչինտէ պուլունան զըրհը, օթուզ սանթիմէթրօ գալընըզընտա օրտուզու հալտէ, եան թարաֆլարը տահա զիեատէ ինճէ տիր։ Պունունլա պէրապէր թօբլարընն վաղ օրունտուզու իզլէյէրին զըրհլարը եիկիրմի իւչ սանթիմէթրօ գալընըզընտա տըր։ Ալէքսանտրա սէֆինէսի, պիր աղ միւտաէթ իչին սաաթտա օն պէշ միլ մէսաֆէ գաթթ իթմէք տէրէճէսինտէ սիւրաթլէ եէրիւեէպկիր։ Իշպու սէֆինէնին թայֆէսի եէտի եիւզ եիկիրմի ըատտէսինտէ օրուպ, պունուն եիւզ նէֆէրի պահրիեէ բիատէ նէֆէրաթը տըր։

«Թէմէրէր զըրհլըը իսէ, Ալէքսանտրատան պին թօնէլաթօ էքսիք օրուպ, 7700 պէյկիր գուվվէթինտէ պուլունան մաքինասը, մէզքիր սէֆինէեէ սաաթտա օն տէօրթ միլ մէսաֆէ գաթթ իթարիրը։ Պունունն թէճհիզաթը սէքիզ ատէտ արմնթրօնկ թօբունտան իսպարէթ օրուպ, պու թօբլարտան տէօրտիւ օն պիր, վէ տիկէր տէօրտիւ օն բարմադ գալընըզընտա տըր։ Պիրիսի արգատտա վէ տիկէրի իքի քիւչիւք գուլէ իչինտէ պուլունան իքի ատէտ պիյիւք թօբլար պուլունուպ, պու թօբլար տօրու օրտուգլարը հալտէ քէմալի էճնիյէթի իւզ-

«Ամիրալ սըր Պօղոս Սէյմուրուն սանճաղընը համիլ օրան վէ գաբթան լօրտ Վալթէր Հէրբին թահթը գումանտասընտա պուլունան Ալէքսանտրա զըրհլըը, 9500 թօնէլաթօլուգ պիր սէֆինէ օրուպ, սուտան եօգարբը 26 դատէմ տիր։ Պունուն, թօբլար վաղ օրունաճադ օրան իզլէյէրի օն ատէտ պիյիւք արմնթրօնկ թօբլարը յլա թէճհիզ իտիրմիշ օրուպ, պու թօբլարընն իքիսի օն պիր, վէ սէքիզի տօղուզ բարմադ գալընըզընտա տըր։ Պու սէֆինէնին սու իչինտէ պուլունան զըրհը, օթուզ սանթիմէթրօ գալընըզընտա օրտուզու հալտէ, եան թարաֆլարը տահա զիեատէ ինճէ տիր։ Պունունլա պէրապէր թօբլարընն վաղ օրունտուզու իզլէյէրին զըրհլարը եիկիրմի իւչ սանթիմէթրօ գալընըզընտա տըր։ Ալէքսանտրա սէֆինէսի, պիր աղ միւտաէթ իչին սաաթտա օն պէշ միլ մէսաֆէ գաթթ իթմէք տէրէճէսինտէ սիւրաթլէ եէրիւեէպկիր։ Իշպու սէֆինէնին թայֆէսի եէտի եիւզ եիկիրմի ըատտէսինտէ օրուպ, պունուն եիւզ նէֆէրի պահրիեէ բիատէ նէֆէրաթը տըր։

«Թէմէրէր զըրհլըը իսէ, Ալէքսանտրատան պին թօնէլաթօ էքսիք օրուպ, 7700 պէյկիր գուվվէթինտէ պուլունան մաքինասը, մէզքիր սէֆինէեէ սաաթտա օն տէօրթ միլ մէսաֆէ գաթթ իթարիրը։ Պունունն թէճհիզաթը սէքիզ ատէտ արմնթրօնկ թօբունտան իսպարէթ օրուպ, պու թօբլարտան տէօրտիւ օն պիր, վէ տիկէր տէօրտիւ օն բարմադ գալընըզընտա տըր։ Պիրիսի արգատտա վէ տիկէրի իքի քիւչիւք գուլէ իչինտէ պուլունան իքի ատէտ պիյիւք թօբլար պուլունուպ, պու թօբլար տօրու օրտուգլարը հալտէ քէմալի էճնիյէթի իւզ-

րէ կիւվէրթէ իւղերինտէ տիրլէր, հալ պու.քի պունարը ալթէշ իթ-մէ.ք լազըմ կէլտիկինտէ, պիր ալէ-թի մախսուսէ վասըթասը.յա գու-լէնին իւղերինէ չըգարըլըրլար, վէ ալթէշ իսիլտի.քաէն սօնրա, մէզ-քիւր թօբլար ենէ այնի ալէթ վա-սըթասը.յա, թէմիզլէնմէ.ք վէ եէ-նիտէն տօլտուրուլմադ իւզրէ, գու-լէնին ալթընա էնտիրիլիրլէր (1)։

«Թէմէրէրին սուտա դալան զբր-հընքն դալընլըզը իւղ գուլէսի իւղ-երինտէ.քի գալընլըզը 26 սանթիմէթ-ը օլուպ, գուսուր հէր թարաֆընքն զբրհը 16 սանթիմէթրօ բատտէսին-տէ տիր։ Պունուն թայֆէսի 530 նէֆերտէն իպարէթ օլուպ, հասբը պու ի.քի սէֆինէլէր գարաեա, Կաթլինկ ուսուլինտէն 4 միթրայ-եէօզ վէ 4 ֆիշէն.ք պօրուսու իլէ պիրլի.քտէ թագրիպա 300 նէֆեր պահրիեէ աս.քերի չըգարապիրլրլէր։ Նուրաբ տախի պէեան օլունմադ կէրէ.ք տիր քի, մէզքիւր Ալէ.քսատրա վէ Թէմէրէր զբրհլըարընտա, նէվիճատ Վիթէատ թօրբիլ-ուրի, էլէ.քթրի.ք զիեաբ, վաբօր տիւմէնի, թէլէկրաֆ, թէլէֆօն վէ սայիրէ տախի պուլունմադտա տը։

«Ինկիլիզ ամիրալը պուրաեա կէլ-մէսինի միւթէագբպ, Պրինտիզի իլէ Կրավօզա միեանընտա նիզամը պիր բօսթա խըրամէթի թէրթիպ իտիպ, սերի իւլ հարէ.քէ օլան Իրիս վէ Պիթթէրն նամ սէֆինէլէր պու խըր-մէթէ հաբ իտիմիշլէր տիր։ Պու սէֆինէլէր հաֆթատա իւչ տէֆա կիթմէ.քտէ վէ իւչ տէֆա տախի կէլմէ.քտէ տիրլէր։ Պու կիւն Բօմա վէ Բալէսթրօ նամ Իթալեան սէֆի-նէլէրի, ամիրալ Ֆինկաթինին թահ-թը գօմանտասընտա օլտուգլարը թագտիրտէ, Կրավօզա լիմանընա կիրմիշլէր տիր։ Եէվմի մէզքիւրտէ, Վիկթօրիա նամ Ալմանիա գօրվէ-թի տախի Մալթատան վէ Պրինտի-զիտէն պուրաեա կէլմիշ տիր։

«Եալընըզ Ալէմանիա տէվլէթի տիր քի, պուրաեա պիր սէֆինէ կէօն-տերմէ.քտէ տիր։ Պիլա.քս Ֆրանսա, պիր վիս ամիրալին թահթը գօման-տասընտա օլարագ իւչ սէֆինէ կէօն-տերէճէ.ք տիր։

«Տիւն.քի կիւն, միւխթէլիֆ սէ-ֆինէլէրին ամիրալլարը վէ գօման-տանլարը պէ.յինտէ վիկիթա ըէամի իճրա իտիպ, պու միւնասէպէթլէ սէֆայինտէն ալթընի թօբլարտան Կրավօզա տաղլարը էօթմիշ տիր։ Սէֆայինի մէզպուրինին լէվազիմա-թը մէսէլէսի, շու էնատէ Բակիւ-զա թիւճճարընը, վէ Թրիէսթէ վէ Գօրֆուտան քեարճըլըզ իչին կէլ-միշ օլանլարը մէշղուլ գըլմադտա տը։ Տարմայիա ֆագիր պիր մա-հէլ օլմաղլէ, Բակիւզատա զախիրէ-ճէ պօլուգ եօգ տուր։ Զաթէն պուրասը թագրիպա 5,000 նուֆու-սու ճամի պիր շէհիր տիր։ Շիմոլ-տէն պիճիւմէ զէխայիր վէ մէէ-քիւլթթ, ֆէվզէլատէ պահպանշմշ տը, վէ էկէրչի սօնանմոլար եա-գընտա Կրավօզատան կիթմէզլէր իսկ, պու պահալըզդ կիթմի.քճէ արթաճագ տը։»

ՆԱՐԼԸ ԲԼՕՑ ՃԻՆԱԷԷԹԻ

Տիւն.քի նիւսխէմիզտէ, Իզմիր ճիվարլարընտա Նարլը քէօյիւնտէ, պիր աչար միւլթէզիմի վէ ֆամիլ-եասը հագգընտա վուգու պուլան տէհշէթլի պիր ճինայէթի, Իզմիրին էմբարսիալ դաղէթասընտան ապա-բադ եազմըշ իտի.ք։ Օլ պապտէ մէզքիւր դաղէթատա կէօրիւլէն թաֆսիլատա նազարէն, զի.քը օլու-նան միւլթէզիմ, Ագճալը հաճի Օհաննէս նամընտա պիր քիմսէ օ-լուպ, մերգում էլի եաշընտա օլ-տուղու հալտէ, պիր մըդտար վա-բիատթա մալի.ք պուլունմադտա վէ օլ ճիվարտա իճրա օլունան աչար միւլթէզիմիկի մէզատարընա պիր խայլի տէֆալար կիրմիշ իմիշ։

Թէէմին իտիլտիկինտէ կէօրէ, մեր-գում իշ իշինտէ սէրթ թապիատթը պիր քիմսէ օլմաղլէ, քէօյլիւլերտէն քէնտիսինէ պիր խայլի տիւշմէն բէ.յտա իթմիշ տիր։

Հաճի Օհաննէս մահը հալին ապա-ֆրանկա 21 ինճի կիւնիւ, քէնտի պաղչէսինտէ ագշամ իւղերի օթու-րուպ, սէֆա իթմէ.քտէ ի.քէն, պիտ-տէֆա դարուսսունուն չալընտաղընը իշիթմիշ, վէ պիպա բէլվա պիզզաթ կիտիպ գարուեու աչմասընտա, տէօրթ քիշի իւղերինէ հիւճում պիրլէ, քէնտիսինի եէրէ եամթը-մըշլար տը։

Հաճի Օհաննէս հէր նէ դատար քէնտիյի միւտաֆաա իթմէ.ք իսթէ-միշ իսէ տէ, պիրտէն պիրէ հիւճում իտէնիլերին մըդտարը արթմըշ, վէ պունլարտան պիր դըսմը քէն-տիսի իլէ օղրաշտըղը հալտէ, տիկէրլերի մերգումուն դըղընը սաչ-լարընտան թուռթուպ, չէքիշտիրէ-րէ.ք էվտէն տիշարը չըգարմըշլար, վէ ատապլարընը պիշտիրէնին կէօ.-սիւ իւղերինէ դօյուպ, եարտըմ ատամ չաղըրմադ իչին, ճիւղի պիր հարէ.քէթ իթտիկինտէ, քէնտիսինի էօլտիւրէճէ.քլերինի թէհտիտ իթմիշ-լէր տիր. պու արալրդ գալապալըգ-տան պիր դըսմը նէրտիվէնտէն եօ-գարը չըգարադ, հաճի Օհաննէսին գարըսընա, եա գօճասընքն ագշէ-սի վէ ֆամիլեանընն միւճէվհէրա-թընքն նէրքտէ օլատուղունու խապէր վիրմէսի, վէ եօպա քէնտիսինի էօլտիւրէճէ.քլերինի թէհտիտէն պէ-եան իթմիշլէր տիր։

Մէզպուրէ գատան պունարընն էմրլերինի մա.քինավարի պիր թարդ-ատա իճրա իտիպ, միւֆսիտէր տէ էշեայը մէարուգայը պիլ խոթիս-հապ բիւճաթ իթմէ.ք իւղրէ ի.քէն, խանէ խըզմէթ.քեարընքն, գօն-շուլատտան պիր գատըն իլէ պիրլի.քտէ, էֆենտիսինին եարընընա գօյատուղունու կէօրիպ, հէման-տէմ ի.քի տէֆա ալթէշ իտերէ.ք, պիրինի խըզմէթ.քեարընն տիզինէ, վէ տիկէրլերի տախի, գօնշու գա-տընքն եիւղինէ իսապէթ իթտիր-մէ.քլէ, բահաթճա եօղարընա տէ-վամ իտէպիրմիշլէր տիր։

Պատէհու ատայիշի հալ իեատէ գունուպ, գօճուլար էվվէ կիրէպիլ-տի.քլերինտէ, գաեէթ տէհշէթլի պիր մէնզարէեէ թէսատիֆ իթ-միշլէր տիր. շէօյլէ քի, հաճի Օ-հաննէս գանլար իչինտէ միւէմմա օլարագ ճանսըզ պիր հալտէ եէրէ սէրիմիշ օլատուղու կիպի, խանէնին տիկէր խաղը իսէ պայկին հալտէ օլարագ մերգում Օհաննէսին թա-ըիգի իւղերինտէ պուլունատուղըրը զանն օլունմուշ տուր։ Եարալըլար հագգընտա չար չապըդ միւտավա-թա թէշէպպիս օլունմուշ իսէ տէ, Օհաննէսին գաթը հաեաթ իթմիշ օլատուղու, Պուրնապաթատան կէլէն աթբպա թարաֆընտան թատիդ գըլընմըշ տը։

Տէրհալ Պուրնապաթ զապթասը, գաթիլլէր ալէյհինտէ ատա.քիրի զապթիեէ սէվգ իթմիշ, վէ քէօյ-լիւլէր գարիեէտէն եարըմ սաթ մէսաֆէտէ վագը պիր մէզարըզդ արգասընտա մագթուրուն դացա-սընը պուլմուշլար տը։ Մէզքիւր դացատաքի ագճէ վէ միւճէվհէ-լաթքն աչըրըլարդը, վէ էմնա.ք սէ-նէտլերի վէ թիւճճարճա պաղը էվ-լադ իլէ պիր թագրմ գօնթրաթ-լարատան միւրէթթէպ օլան պիր տէմէթին եագըլմըշ օլտուղու կէօ-րիւլմիշ տիր։

Պուրնապաթ զապթասը պու ճինայէթի, անճագ ֆէրատտը սա-պահընը Իզմիր մերքէզի զապթա-սընա խապէր վիրմէքլիկի ճայիզ կէօրմիշ օլուպ, վէ դաթիլլերին տէրտէսթի իչին տէ լազըմ կէլէն սայ ու զայրէթի իճրա իթմիշ օլ-մատըղընտան, մերգումանքն քիմլեր օլտուղու իյիճէ անլաշըլմամըշ տը։ Նու դատարը մալիմ տիր ի.քի, պունլար Ա.յտըն զէյտէ.յի դը-եաֆէթի կիյմիշ օլուպ, ըէն.քլերի տէ կիւնէշին սըճաղընտան ֆէվ-զելատէ եանմըշ իմիշ։ Հաթթա իշ-լերինտէն պաղըլարընքն քէնտիլ-երինի թանրթմամադ իչին եզիմիշ թուղալար իլէ եիւղերինի մուր-տարլամըշ օլտուղլարը զանն օլուն-մադտա տը։

Վիլայեթի միւտտայիի ումումիսի մուավինի Զարեհ էֆենտի, մահը հալին 22 ինճի (ալաֆր.) չարշէնպիհ կիւնիւ սապահընը, նարը քէօյինէ կիթմիշ իսէ տէ, պալէատէ պէեան իթտիկիմիշ թաֆսիլատտան ֆաղրա մալիւմաթ ալամադընը, վէ զապթա թարաֆընտան վագը օլան սայ ու զայրէթի նիսպէթէն, գաթիլլեր հագգընտա պու կիւնէ գատար պիր էսէր պուլունամադընը տը։

Պրուսատան թարաֆրմըզդա շու շայեանը թահգիր խապէր վիրիլ-մէ.քտէ տիր։ Բիմաեէթէ նաղարէն, Ցէմիր թաշ նամ գարիեէտէ պիր քէօյլինինա պօրճրու օլատուղու 200 ղրուշու արմադ իւղրէ, զապթիեէ-լեր մերգումանն խանէսինէ կիրմիշ-լեր տիր։

Պիշարէ քէօյիւ սըթմատա թու-թուլմուշ օլուպ, եէսինտէ իսէ ան-ճագ 100 ղրուշ պուլունատուղուն-տան, զապթիեէլերի մէզքիւր մէպ-լաղը ալմալարընը, վէ գուսուրու-նու տախի օն.ի.քի կիւնէ գատար կէլմիպ ալաղ իթմէլերինի պէեան իթմիշ տիր։ Ղալիպա զապթիեէլեր պու բարաեը արմադըղա բաղը օլ-մուշլար, հալ պու.քի ալարգատան սօնրա, պիշարէ ատէմի եաթաղընտան աչաղը աթբպ, զալիմանէ սու-բէթատ տէօյմիշլէր տիր։ Ահմէտ Վէֆիզ բաշա հապրէթլերինին լ-ատարէլերի թահթընտա, պու կիպի վահշիանէ մուամէլաթքն վուգույի միւմքի՞ն մի տիր։

(Մէսէնճը)

Բաղար ագշամը, Ագսէրայատա մէվգըֆ եագընընտա, թրամվայ պիր չօճուղու չիյնէ.յիպ, պաճաղը-նքն տիզ գաբաղընտան աչաղըընը քէսիպ ատմիշ տը։ Պու զէվալը, արապաճքնքն եանընտա աեագատ տուրուրքէն, արապանքն նակէհա-նի սարսըլմասը.յա, մուվազէնէսինի զայպ իտիպ տիշմիշ, վէ չօճու-ղուն ֆամիլեասը իսէ, Եէտի գու-լէտէն միւսաֆիրլի.քտէն ատէթի իթ-մէ.քտէ օլմալարը ճիհէթլէ, տէրու-նի արապատա պուլունմուշ, վէ մերգում չօճուգ Թաթավլատա խա-նէսինէ կէօթիւրիւլիպ, չարչա-բուգ չաղրըլան տէօրթ ճէրրահ թարաֆընտան աեաղընքն քէսիլ-մէսինէ գարար վիրիլմիշ տիր։

Բաղար ագշամը սատթ պիր բատտէլերինտէ, Բանկալթիտէ քեա-յին Սէնթ-Էսբրի քիլիսէսի եանընը-տա պիր ատէմ իւչ քիշի թարա-ֆընտան թուռթուլուպ, սատթ վէ գօրատնուլյա իւչ վերասը ալընմըշ տը։

Տէրսանի քէօրիւտէ իշլէթմէ.ք իչին, եէնի քամարանան վաբօրըսա-տան պիրի, 24 կիւն եօղ եիրիս-միւ.քէն սօնրա, կէչէն բաղար կիւնիւ պուրաեա կէլմիշ տիր։ Իշ պու վաբօրա Աեա Դարուսու նամը վէրիլիպ, 500 քիշի իսթիապընա թէհամիւլիւ վար իմիշ։

Կէչէն բաղար իրթէսի կիճէսի սաաթ իւչ դարարըլարընտա, թէպտա-յի Իրանիյէտէն հաճի Հիւսէյին իլէ ըէֆիգի Նազիֆ, Սուլթան Պայա-զիտ մէյտանընտա, տէֆթերխանէ քէթէպէսինտէն Ռիֆաթ էֆէնտի-նին պօղազընա սարըլըպ, ան տէօրթ ատէտ եիւզիւ.ք ալթընի վէ եէտի պուչուգ սիմ մէճիտիյէ իլէ մա-քէօսթէ.ք պիր սաաթընը ճէպրէն ալազ վէ զասպ իտերէ.ք ֆիրար իթ-տի.քլերի խապէր վիրիրմէսի իւղ-երինէ, տերհալ բօլու մէէմուրարը թայեինիյլէ թահարրիեաթ վէ թահ-դէզաթընա պիլ իպթիտար, մեր-գումանտէն Իրանը հաճի Հիւսէ-յին, Դալաթատա Համամ սօգա-ղընտա Լէհլի էլէնդ օնուն քէրխա-նէսինտէ օլտուղու խապէր ալընա-բադ, կիճէ սաաթ ալթը պուչուգ-տա տերտէսթէ իւղերի թահարրի օլունտուգտա, ագչէ պուլունմաքը-պ, եաբընըզ զասպ օլունան սաաթա պէրապէր, միւմանէյհ Ռիֆաթ է-ֆէնտինին քիսէսի տէրունինտէ օ-լան պիր բուսուրա զուհուր իյլէմիշ, վէ մերգում հաճի Հիւսէյին քեար-խանէեէ կիրտիկի վագըթ, քեար-խանէյտէ պուլունան ֆահիշէլէրտէն Անենիգանքն տախի ատի եէշիլ թաշ-լը ի.քի ատէտ ալթուն եիւզիկիւ-նիւ ալոզ վէ սիրգաթ իյլէսիկի խա-պէր վիրիլմէսինտէն, թահարրի օ-լունտուգտա, անլէր տէ մերգումանն իւղերինտէ պուլունմուշ, վէ իսթին-թադ իտիպի.քտէ ալազընը իգրար իթտիկինտէն, մէզքիւր եիւզիւ.քլեր իլէ սաաթ սահիպլերինէ վիրիլիպ, ըէֆիզինին տախի էլտէ իտիմէսի իչին մէէմուր թայեին գըլընմըշ, վէ թահզըդաթը էվվէլիսի բօլու մէճլիսինճէ տերտէսթի իճրա պու-լունմուշ տուր։

Գալաթատա Թումպարաճը եօ-գուչունտա, Ինկիլթերրա տէվլէթի թէպտասընտան պիր մատամն խա-թիճար իյլէսիկի խանէնին պիր օ-տասընտա միւսթէճիրէն իգամէթ իթմէ.քտէ օլան Եունան տէվլէթի թէպտասընտան Բիւսկիւլիւ ճիվա-նի նամընտա պիրինին, գալպազան-լըզ իյլէմէ.քտէ վէ եաբաբզը գալպ բարալարը կիւնահուզերի իմալ ի-տիպ, կիճէլերի սիրմէ.քտէ պու-լունտուղու խապէր ալընմասընտա վէ քիմսէեէ սերբիյթէ վերիրմէ.քտիդին մէզքիւր խանէնին գանդը խանէ օլտուղու պիթթահգըզ, անլաշըլ-մասընտա մէպնի, մէզքիւր խանէ ալէյ զաֆլէ պատտըրըլմադ, վէ մեր-գում իճրայի ամէլիաթ իտէր ի.քէն թուռթուլուպ, գալպազանլըզը ին-քեարէ, վէ քէնտիսինին ֆիրարէ մահէյլ պրագտըրըլմամադ իւզ-րէ, տէվլէթէ յինի միւշարիէ յհիւմա գանչէլերեարընտան ուսուլի տա-յիրէսինտէ եառադճը ալընարադ, վէ Պէյօղլու բօլու տայիրէսինճէ տախի լազըմ կէլէն մէմուրլարը պէրապէր, Ժանտարմա չավուշ-ընտան խէֆիեէլի.ք խըրամէթինտէ միւսթախէմ Բիւշի.ք Մէհէմմէտ թերֆիզ օլունարադ, տիւն.քի կիւն սաաթ եէտի բատտէլերինտէ մա-հէյլի մէզքիւրէ կէօնտէրիմիշ, վէ պունլարա վերիլէն էմր ու թալիմաթ միճիպինճէ, մէզքիւր խանէ.յէ տուխուլ, վէ մերգումանն օտասընա վիսուլիյլէ, միւմանէյհ քիւչիւ.ք Մէհէմմէտ չավուշ դաբունան իչէր-տէն քիրիալի օլատուղունու կէօրմէ-սիյլէ, հէման պիզզաթ դաբուեու գըլըզդ իչէրիեէ կիրէրէ.ք, գալպա-զանը մերգումու պիր թագըմ մէ-ճիտիյէ վէ ալթընը մահմուտիյէ իմալիյլէ մէշղուլ պուլունատուղու հալտէ, ռիֆագաթընտա.քի մէմու-ռարլա պէրապէր թուռթմուշ իսու-կինէ, վէ էլտի ու էտէվաթընը վէ սայիր էճզա վէ լէվազիմաթընը սաղլամտա վէ պիր մահէյլ ատ-մադա վէ սիրահա սավրանմադա վագըթ սրագմագսըզդն, վէ հիշ պիր սըզրըթը վէ սագաթընը չըգա-ռրըրմադըզդն, մերգումու հէր պիր թագըմ.յա պիրլի.քտէ տայիրէթ կէօթիւրտիկինտէ պինանէն, հաղ-զընտա մուամէլէ.յի դանունիյլ լիեն լուլիճրա իգթիդա իտէն ժուրնալ թերգիմ վէ իմյա իլէ Պէյօղլու միւ-տաիյի ումումիլիկինէ թէսլիմ վէ ալ-չըտան մամուլ եարբմ տուզինա մե-ճիտիեէ վէ ալթընընգ գալպարը.յա օ կիւն իմալ իթմիշ օլտուղու սէ-սէն եէտի ատէտ ալթընընգ, վէ ան պէշ ատէտ պէեաղ մէճիտիեէ գալպարը, վէ գալպ զընապա, վէ միւթէֆերրի էճզայը զայրը մամու-լէ, Զաղթիեէ նէզարէթի ալիեէսի-նէ թագտիմ վէ իսրա գըլընմըշ տը։

Թիւրքճէ զաղէթալարտա պիր վագըթտան պէրու, ի.քի մինլէթ պէ.յինտէ, նիֆագ թօխտումու սա-չըճը մուղիրը պէնալէր տերճ իսիլ-մէ.քտէ օլուպ, վէ պիզիմ զաղ-թարար թարաֆընտան տախի, գար-չըրըզդ ճէվապլար վիրիլէրէ.ք, պիթ-թապի, տահա զիեատէ մուճիպի թէէսսիֆ պիր հալ հասբլ օլմադ-տա, վէ իլէրուտէ, պիր ույղուն-սուզլուգ վուգուլինէ տայիր էնտի-չէլէր վիրմէ.քտէ իսէ տէ, հէյ մէճմունուղ քի, թերճիւմանը Հա-գըգաթ, տիւն.քի նիւսխէսինտէ, էմրի պասիրէթէ բիայեթ իտիպ, վէ սահիհէն վաթան դայրէթինէ սիւլուլ իտէրէ.ք, թէպտիլի լիսան իթմիշ, վէ չու տիթիտէ.քի, չաեանը թահսին օլան Իթթիհատ պէնանի տերճ էյլէմիշ տիր։

Պիզիմ իսէ էֆ.քեար ու արզու վէ իստասամըզ, թա էվվելտէն պէրու, պու մէմուռ թարիգ օլտուղուն-տան, մէզքիւր տույղու վէ զայրէթի միճիտէ պիր տէլիլի էշթիրա.ք օլ-մադ իւզրէ, այնէն տերճ ու պէ-եանընա միւսարատա իթտիկիմիզդէ պէրապէր, կէրէ.ք սայիր թիւրքճէ զաղէթալարը, վէ կէրէ.ք պիզիմ զաղէթալարը տախի, մէզքիւր թա-ըիգի թուռթմագըզդա, աճիզանէ տա-վէթ իսէրիզ։

ԻԹԹԻՀԱՏ

«Պու ալէմտէ, Հագգըն տայիմ գուվվէթէ թապի օլմասը թէէսսիֆ օլունճադ պիր շէյ իսէ տէ, թա-պկյեէթի պէշերիեէնին նօգսանը-տան իլերի կէլէն պու գայիեէ պիր գանունը թապիի հիւքմիւնէ կէյ-միշ տիր։

«Պիսմարզըն հագգը վար տը, գուվվէթ հագգա զալէպէ իլլէր. հագգ գուվվէթ իլէ օլուր։

«Թարագգը իթմէ.ք իսթէեէն պիր միլլէթ, էվվել էմիրտէ հուգուգու-նու մուհաֆազա իտէպիլմէնին թա-ըիգինի պուլմալը քի, պուտա գուվվէթ իլէ օլուր։ Գուվվէթ իսէ, սէրվէթէ, սանաեէ, մէարիֆէ միւ-թէվազըֆ օլտուղու կիպի, պունլարըն հէբսի տէ իթթիհատա միւ-թէվազըֆ տըրլար։ Տիմէ.ք օլու-եօր քի, թարագգը իթմէ.ք իսթէեէն պիր միլլէթ, էն էվվել իթթիհատա չալըշմալը տը։ Հէր պիր մէնֆա-ատ իթթիհատատան տօզար։ Գուվ-վէթին էսասը իթթիհատ տը։

«Էվվելա, պիր մէմլէ.քէթտէ եա-շաեան էհալինին, կէրէ.ք պիզզաթ, կէրէ.ք պիլ վասըթա պիր պիրինտէ իսթիլաթա, թէսավիւնէ իհթիեաճ-լարը պէտիհի տիր։ Պիզզաթ եա-խոտ պիլ վասըթա պիր պիրինտէն խուսուսիյլէ վաթանը ումումի հագ-գընտա, իտէճէ.քլերի խըրամէթիր-տէն իսթիֆատէլերի զարուրի տիր։ Իթթիհատ տէնիլէն, վասըթայի սէա-տէթին էսասը հուսուլինտէն պիրի, վէ էն գուվվէթլիսի, մէնֆաաթը միւթէգապիլլէ տիր, մէնֆաաթը միւթէգապիլլէ իթթիհատը իճապ ի-տէր, իթթիհատլէ տայիմ օլուր։

«Պիզ չու վաթանտէ, վէ տէվլէթի Ալիեէ թապիիյեէթինտէ պուլուն-մագլա, իֆթիխար իտիեօրուզ, վա-թանըմըզդն հայիզ օլտուղու խավ-

վաբ թապիեէեէ, էճնէպիէր զբպթէ խոնեօրար։ Լաբին պիզ, լաեբգբյա խթիֆատէ խոէմէեօ-բուզ, պիզիմ իչին սեատէթ վէ սելամէթլի պիր թարիգ վար, պու թարիգ եալբնբզ պիզիմ իչին տէ-յիլ, պիւթիւն ինանալար իչին, վա-սբթայի սեատէթ օրմադ իւզրէ եա-բաբլմբշ տբբ, օ թարիգատէ իթ-թիհատ տբբ։ Իթթիհատաբ իճապ իտէն սեպեպլէրին էն գուվվէթլիսի մենֆաաթբմիւթեգապիլէ օրտուզու-նու սեօյլէտի.ք, եինէ սեօյլէրիզ.քի, պիր վաթանտէ եաշաեան էպնայի վաթան պիր պիրինտէն խթիֆատէ իտէրլէր, պու խթիֆատէ պէյն-լերինտէ պիր գարբնտաշլբգ իճապ իտէր։ Պիր պիրիմիզլէ իթթիհատ իտէր խէ.ք, գաղանբլաճադ ֆայի-տէ եալբնբզ պիր թարաֆա մաե-սուս վէ միւնհասբբ գալմադ, հէ-բիմիզ խթիֆատէ իտէրիզ։ Պուրա-լարբնբ սիւշիւնմէ.յիպտէ, իչիմիզէ նիֆադ տէնիլէն տիւշմէնի ումումիյի սօգար իսէ.ք, պունատ հասբբ օլաճադ զարարլար տախի պիր թա-բաֆա այիտ գալմադ, հէբիմիզտէ հիսսէտարբ խասէրան վէ նէտամէթ օրուրուզ։

«Իմտի պուրալարբնբ սիւշիւնիւպ, պիր կիւն էվվել շու վասբթայի սա-սատէթէ եաբբշբզ վագբթ զայ իթ-մէյէլիմ։

«Էյլլատբ վաթանբ շու սատատէթ-տէն մահրում իտէպիլիր հիչ պիր սէպեպ եօգ տուր։ Մէնֆաաթբ միւթեգապիլէնին իճապ իտէճէկի իթթիհատա պիր շէյ զալէպէ իտէ-մէզ։ Պունունլա պերապեր, պիզ քէնտի հալիմիզի տիւշիւնէլիմ։

«Պու վաթանտա, պու Միսրիման, շու Բում, պու էրմէնի, պու Պուլ-գար, շու Եէհուտի, շու պիլմէմ նէ կիպի հիչ քիմսէ հագգբնտա պիր ֆարգ օրմամալբ տբբ։ Ճիւմլէսի պիր-պիրիյլէ միսսավի վէ հուգուգուն-տան էմին տիր։ Պու հարտէ օլան պիր վաթան էվլատբ պէյնինտէ, իթթիհատէ մանի սեպեպ օրտալ-լը՞ մի։

«Հէր քէս տին վէ մեզհեպինին իճրայի այլինտէ հիւբբ վէ սեր-պեսթ տիր։ Բիմսէնին քիմսէյէ նէ հագգբ միւտախէլէսի վար տբբ, նէ տէ միւտախէլէ օրունուեօր։ Պիրինին մենֆաաթ եաքսօր մաղարբաթբ օ-պիրլէրինէ տախի բահի տիր։ Մէ-սէլա, պիր Խրիսթիեան թիւճճար իֆրաս իթտիկի վագբթ, էլպէթթէ պիր Միսրլիմանբն տախի տնտէն ա-լաճաղբ օլուր։ Պու վէճհ իլէ անբն մաղարբաթբ պէրիբինէ տախի տո-գունմա՞ղմբ. պէօյլէ օրտուզու հալ-տէ, մէսէլա, օ Միսրլիմանբն մենա-ֆիի շախսիեէսինի վիգաեէ իթմէ.ք իչին, Խրիսթիեանբն մենաֆիինի տախի կէօղէթմէսի լազբմ կէլմէ՞ղմի։

«Թէվարիխէ պիր ամթբ նաղար օրունուբ իսէ, էքսէրիա միլլէթի հա-քիմէլէրին, մահքիմէրին տինլէրինի, մէզհեպլէրինի մահվա չալբշաղլա-բբ կէօրիւրիւբ։ Օսմանլբլար իսէ, տէվլէթլէրի սէյֆի սամվէթլէրինէ պաշ կէօսթէրամ.ք.բբրի պիր վազբթ-տա տախի, պուրարարտա պուլ-տուգլարբ միլլէթլէրին տինինէ մեզ-հեպինէ օգուտնմատբլար, քեաֆ-ֆէ.յի հուգուգլարբնտան միւսթէ-ֆիա իթտիլբ։ Ագվամբ մաղուպէ իչինտէ ապլ ու սատադաթ ասհա-պինբ պուլուպ, ումուրու միլքյէ-տէ գուլլանտբլար։ Տահա օյ վա-գբթ իտարէլէրինտէ պուլունան միլլէթլերբ իթթիհատ իչին մէէսի-բի տալի ուխտվէթի կէօսթէրտիկբ։

«Շիմտի իսէ, արատան պէշ եիզ գատար սենէլէր կէչտի, զէման պիւթիւն պիւթիւն տէ.յիչտի։ Պիր վաթանտա եաշաեանլար պէ.յինտէ իթթիհատ լազբմ, զիրա շու զէման-տա եաշամադ գուվվէթէ, պու տա իթթիհատտա միւհթաճ տբբ։ Պու լիզում, պու իհթիեաճ պիզիմ իչին տախի վար տբբ։ Պէ.լքի տա-հա զիեատէ տիր։ Եօգարտա տա-խի սեօյլէտիկիմիզ իւզրէ, արամբզա նիֆադ սօգար իսէ.ք, եինէ պիզ ալ-տանբբբզ, պիզ զարար կէօրիւրիւզ։

«Զիրա նիֆադ սեպեպլէլէ, թա-բաղգբմբզդա մանի օրուրուզ. հալ պու.քի, մէսէլա խարիճտէն պիր տիւշմէն զուհուր իտէր իսէ, օ տիւշմէն էպնայի վաթանտան եալբ-նբզ պիրինին տիւշմէնի տէ.յիլ, տիւշ-մէնի վաթան տբբ, տիւշմէնի վա-թան տիւշմէնի ումումի տիր։ Տիւշ-մէնի ումումինին վաթան հագգբն-տաքի էֆքեարբբ թէճավուզքեա-բանէսինտէն զուհուր իտէճէ.ք մա-զարբաթ, ումումա այիտ տիր։

«Իմտի, պուրալարբ վէ պէ.յին-միդտէ.քի մենֆաաթբ միւթեգապի-լէ.յի տիւշիւնէլիմ։ Անբն իճապբն-ճա, տայիմա կիւզել կէչինիպ, իթ-թիֆագ վէ իթթիհատ իւզրէ եա-շալբմ, պիզ պիր քէրբէ պու վիւճուտու պիլիպ, մուճիպինճէ, իթթիհատ իտէր խէ.ք, բէ.ք չօգ ֆայիտէ կէօրիւրիւզ, բէ.ք չօգ թա-բաղգբ իտէրիզ. պու սեպեպլէ, գուվվէթիմիզ տախի արթար, խա-րիճտէն ալ.յհիմիզէ պիր կիւնա էֆքեար թէճավուզ օլան տա, եա-լբնբզ խաեալատ գալբբ, ֆիիլէ կէլէ-մէզ։ Զիրա, իթթիհատտան հասբբ օլաճագ գուվվէթ, հէր տիւրլիւ մուխաթարաեբ տէֆ իտէր։ Պիզիմ իչին պունատան սեպեպլէլի թարիգ եօգ տուր։

«Պիր քէրբէ տիւշիւնէլիմ քի, նիֆադատան նէ՞ գաղանբլբբ, շու-բատա պիր թագբմ ագվամատան թէրէ.քիւպ իթմիշ պիր գուվվէ.յի միւթթահատէ.յիզ, իթթիհատ իւզ-բէ պուլունմաեբզ տա, նիֆադա ալատանտբղբմբզ հալտէ, հասբբ օլա-ճագ մաղարբաթատան, հէբիմիզ օ նիսպէթտէ հիսսէտարբ օրուրուզ։

«Իչիմիզտէն պիր թագբմբ նիֆադ եօլունու թութար իսէ, եա պուրա-լարբնբ տիւշիւնիւպ անլամաեաճադ գատար ադլ ու խարաքտան, եախսա-վթանբ ումումի հագգբնտա, էն-վայլ մաղարբաթ զուհուրինի նաղարբբ մուվաֆագաթլա կէօրէճէ.ք գատար համիյ.յէթատէն մահրում օրմալարբնտան նէշկէթ իթմիշ օրուր։ Պու խէ ազբաբ պիր ատէմ իչին գասուլ օլունուր շէ.յէրատէն տէ.յիլ տիր։ Էօյլէ խէ, միւհթաճ օրտուզումուզ իթթիհատ իւզրէ եաշամագ թարի-գինի թութմալբեբզ։ Տէվլէթիմիզին մէպէ.քի տախի, տայիտա էպնայի վաթանբ միւսավաթ իւզրէ թու-թուպ, թարագգբ իթտիրմէ.ք տիր. պիզիմ իչին իթթիհատբն վիճուտինի կէօսթէրէն մատտի տէլիլէր-տէն պիրի տէ պու տուր։ Պիզ, տէվլէթի Ալիեէ.յի Օսմանիյյէ թա-պիկյեէթինտէ, վէ Օսմանլբ թօբրա-զբնտա պուլունուեօրուզ, ումումէն Օսմանլբեբզ, տին ու մեզհեպ միւթասլիգ օլարագ, շիմտիեէ գատար հէր պիրիմիզին պէմի օլան Միսրլիման, Խրիսթիեան, Մու-սեվի կիպի պիր մեզհեպին սբֆա-թբ ֆարիգասբ օլան թաղիրատ, եինէ գալբբ. Միսրլիման օլան ճա-միի շէրիֆ, «Խրիսթիեան Բիլիսե-եէ» Եէհուտի Սինագոգա կիթսին, հէր քէս տին ու մեզհեպ խբամէթ կյլէսին, քիմսէ մանի օրմադ։

«Լաբին, արամբզտա գարբնտաշ-լբզբ իճապ իթմիշ պիր մենֆաաթբ միւթեգապիլէ, պիր ատ պիր պիրի-միզ իհթիեաճ վէ իրթիպատ վար, վէ իճրասբնտա հիչ պիր մանէա եօգ իքէն, միւճէրրբտ սէվգի մեզ-հեպ տիեէրբ.ք, գուրու պիր թասա-սիպպ պագբպտա, շու իթթիհատբ մենաֆի, վէ անբն իճապբ.յա տէ-վամբ ալէ.յհինէ հարէ.քէթ իթ-մեեէլիմ։

«Շու իթթիհատբ մենաֆի ճի-հէթիլլէ, պիզ ումումէն Օսմանլբ-եբզ։ Օսմանլբլբգա իֆթիխար իթ-մէլիյիզ, սայիր միլլէթլերբ պագբպ, պիզտէ պիր Օսմանլբ իթթիհատ եաբմալբեբզ։ Տէվլէթին մէպէ.քի իճապբնճա, պու իթթիհատ սա-եէսինտէ խթիգպալբմբզբ թէէմի-նէ դայբէթ իթմիլիյիզ։ Եաբաճաղբ-մբզ իթթիհատ, իթթիհատբ Օս-մանի տիր։ Հասբբ օլաճագ գուվ-վէթ սանէսինտէ, սայիր տէվլէթ-լերտէ կէօրտիկիմիզ կիպի, պիզտէ էօթէտէ պէրիտէ գարմբշ ագվամբ վահիեէ.յի, տայիրէ.յի մեսէնիեէթէ ալբբզ. չինքի էօյլէ շէ.յլէր, հէր գուվվէթլէ օրուեօր։ Պիզտէ իթթիհատտէ գուվվէթ պու-լուրուզ։

«Պիր ատֆա պիր գուվվէթէ, վէ անբն նէթիճէսի օրտն ըֆահ ու մեսէնիյեէթէ նայլ օրտուգան սօնրա, պիզ միւնասէպէթի օրտն ագվամբ տայիրէ.յի տախի, տայիրէ.յի իթթիհատէ ալարագ, անլէրին տա-խի թէմեսսիւնինտէ, վէ պու վէճհ իլէ, նէվի պէշէրին պիր ճիւզինի վահ-շէթ ու զարուրէթատէն գուրթար-մաղա սեպեպ օլապիլիրիզ։»

(Թէրճէմանը Հուէբէ-Ռ)

ԱԶԳԱՅԻՆ

ԵՐԿՍԵՌ ՎԱՐԺԱՐԱՆ ՍՈՒՐԻՆԵԱՆ

ՑԵՐԵԿՆԱՑ ԵՒ ԳԻՇԵՐՕԹԻԿ

Վարժարանիս ուսումնական հին-գերորդ տարին սկսած է սեպտեմ-բին, և դասախօսութիւնք կանո-նաւորապէս կը շարունակեն։

Ուսանող առարկայք են Հայ Գրական. Անգլ. և Տաճկ. լեզուք, կը-բօնք, թուաբանութիւն, երկրաչա-փութիւն, բնական գիտութիւնք, պատմութիւն Ազգ. և ընդհանուր աշխարհագրութիւն, տիեզերա-գրութիւն, գծագրութիւն, ձայնա-կան և գործնական երաժշտութիւն, ձև, կար և ասղնագործ։

Դասուց առնդման համար նը-որոգացեալ նոր և բնաբերագոյն ե-ղանակներն բնաիր դասատուական ձեռօք արդէն այս վարժարանիս մէջ կը գործադրուին մեծ արդիւ-նաւորութեամբ։ Աշակերտաց և ա-շակերտուհեաց բարոյական ուկար-գապահութիւնն յատուկ խնամոց և հսկողութեան ներքև են։

Վարժարանիս մէջ ընդհանուր խօսակցութեան լեզուն Գաղղերէնն է։

Վարժարանս իւր անցուցած քա-ռամեայ յաջողուն ու կանոնաւոր ընթացքով բնաիր աշակերտներ ու աշակերտուհիներ հասուցած է Ազ-գին և կը յուսայ որ պատուաբժան ծնողք իրենց զաւակաց օգտին հա-մար պէտք եղած նշանակութիւնն կընծայեն այս հաստատութեան։

Գումարդ Նշանաբ փոդոց

Թիւ 51, 57

Հիմնադիր և տէր վարժարանիս
Ս. Ա. Սուրենեան

Միլլէթիմիզ մէքթէպլէրինտէ, եէնի ուսուլէր թուխմաքնա, հատատէն զիեատէ լիզում պուլուն-մազատ օրուզ, վէ Սուրենեան էֆ-ֆէնտի իսէ քէնտի մէքթէպինտէ, էվրօպաճա եէնի վէ մագպուլ ու-սուլէրին իճրասբնա, էզ ճան ու սիլ չալբշմագտա օրմաքնբ, պիր գաչ սէնէտէն պէրու, ֆիիլէն իզ-հար վէ խոպաթ իլլէմիշ օրտուզու կիպի, չօգալբբն էմնիյէթինի տախի պահագբն գաղանմբշ պուլունտու-զունտան, էվլատբմբզբ վիրէճէ.ք, լայբգբբ վէ նիզամբ մէ.քթէպ եօգ տուր տէ.յէրէ.ք, հէմիշէ թէշէ.ք-քի իթմէ.քտէ պուլունան աթաալա-բա, քէնտի չօճուգլարբնբ, մէ.ք-թէպի մեզպուրա կէօնտէրմէյէրինի նասիհաթ իտէրիզ։

Հայկական Արուեստասէր ընկե-ութեան ընդհ. ժողովն նիստ ունի յառաջիկայ կիւրակէ օր, 21 սեպ. ի Կեդրոնական վարժարանի Դասա-թիոյ։ Ատեանը պիտի բացուի ժա-մը ճիշդ 6 1/2ին։

Ատենադպիր Ատենապետ
Գ. Սարունի Մ. Թօխանէլեան

16 սեպտ. 1880
Կ. Պոլիս

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(216)

—

նուն գարշբսբնտա մանատթբբքեա-բի պիր էվ պուլունուպ, պու էվին գաբաուսու իւզէրինտէ պիր խաչ վար իտի, վէ մէղբիւբ խանէնին Իւրսիւլ գատբնբն իգամէթեաեը օլտուզու-նա ատա շիւպհէ ճայիզ տէ.յիլ իտի։

Բէբին գաբուեա ծագլաշբպ, տէ-միրտէն օլան աղբբ չաղչաղբ էլինէ ալաբ, վէ վուրաճագ իքէն տուբ-տու, չունքի էվին եիւղինէ պիր աթթքբ նաղար իթմէսիյլէ, բէնչի-բէլէրին արգասբնտա հիչ պիր ըշբգ պուլունմատբղբնբ, վէ պինապէրին խանէ խալգբնբն ույգու իչինտէ օլ-տուզունու անլատբ։ Պու մինասէ-պէթլէ մէզպուրէ քէնտի քէնտինէ,

—Վագբթ բէ.ք կիճ տիր, տէ-տի, վէ կիճէ վագթբ պէնիմ պու-բաեա կէլիշիմ, հագգբ.յա ատէմի էմնիյ.յէթ հուսուլէ կէթիրիր, զի-բա պէն շու զիեարէթիմէ հիչ պիր մանէա վիրէմէմ։ Հէմ պիր սաաթ կէճի.քմէ.քտէն ասա խալէ կէլէ-մէզ, վէ Իւրսիւլ գատբն տա, խա-նէսինէ գապուլ իթմիշ օլտուզու պիչարէ տիվանէ գբզբն քիմ օլտու-զունու պիլմէզ։ Պու սբրբբ մեզպու-բէ գատբնա պիլտիրէպիլիր հիչ պիր վագբա եօգ տուր, վէ պէն իսէ, եարբն պէթէ.քբար պուրաեա կէլէ-ճէ.յիմ։

Պու վէճհ իլէ Բէբին, տայիմա ֆի.քբինտէ արթմագտա օրտն իւմիտ իլէ քէսպի գուվվէթ կյլէեբէ.ք, Իրօնտել սօգաղբնբ թէր.ք իտիպ, օվ կիճէ.յի կէչիրմէ.ք իւզրէ, ճի-վարբարտա էմնաֆճա սբղբնաճագ պիր մահէվլ արամտեա պաշլատբ, վէ էմնայի բահտէ քէնտի քէնտի-նէ,

—Էվվէթ, էվվէթ, եարբն թէ.ք-բար կէլէճէ.յիմ, տիմէ.քտէ իտի։

Իմտի, նասբլ քի օգուեանլարբ-մբզբն խաթրբնտա տբբ, Իւրսիւլ գատբն տա մատատ տիշէսի ֆէր-տասբ կիւն քէնտի էվինէ կէթիր-մէ.ք, վէ իտմինի պիրմէտիկի սէֆիլ գբզճբզաղբ մեզպուրէեէ կէօսթեր-մէ.ք էֆքեարբնտա պուլունուեօր իտի։

8

ԻԻՐՍԻՒԼ ԳԱՏԲՆ ՎԷ ՄԱՏԱՄ ՏԻՇԷՍ

Ֆէբրատբբ կիւն ալէստապահ, Իւ-սիւլ գատբն, ծանբն եաթբբզբ քիւ-շիւ օտաեա կիրտի, վէ կէնճ գբ-զբն ույգուսունտան ուեանարագ, վէ տիրսէ.յինէ տաեանմբշ օլարագ տուրմագտա օրտուզունու կէօրտիւ։ Մէզպուրէնին եիւղինիւն բէնկիզ-լիկի իւք կիւնքի գատար զիեատէ օրմաեբզ, կէզ գաբաղլարբ էմ-բաֆբնտաքի մնբլուգ տախի հէ-ման թէ.քմիլէն դայպ օրմուշ իտի։

—Էյ նէ՞ խապէր գբզբմ, տէ-եու սիւալ իթմէ.քտէ իտի տուլ գատբն, ոտպտհլարբ խաթբրլարբնբ իսթիֆսար իթտիկի զէման, հէր վագբթ խոտթալարբնա խիթատ իթ-տիկի սեօղլէրի թէ.քրարլաեարագ, սեօյլէ.յին պագալբմ, պու կիւնէ՞ հարտէ պուլունուեօրսունուզ։

Ծան ճէվապ վիրմէտի, վէ լաքին մէզպուրբ հիւրմէթլու գատբնա էօյլէ պիր թարզտա ամթքբ նաղար կյլէտի քի, պունատա պիր ագբլբբբզ էսէրի միւշահէտ օրունուեօր իտի, վէ օն իքի կիւնտէն պէրի տիր, իլք տէֆա օլարագ, տատաղլարբնտա պիր թէպեսիմ հուսուլէ կէլտի։

Իւրսիւլ գատբն իշպու իքի ալէա-մէթի տախի սեվինճլէ կէօրէրէ.ք, քէնտի քէնտինէ,

—Հէր հարտէ իւզէրինտէ պիր խիկի.ք կէօրիւլիւեօր, զանն իտէր-սին քի շու սեվիկիլիս դբզ, պու կիւն քէնտիսի հագգբնտա խայբբբ պիր շէ.յ օլաճաղբնբ քէչի իտիեօր, տէտի, վէ կիւեա ծան, իտէճէկի սեօղլէրի անլատեակիր կիպի, մեզ-պուրէեէ խիթապէն,

—Դբ՛զբմ, տէտի, իհթիմալ տիր քի, եագբնտա պուրաեա պիպէ, պիչիւ.ք, միւհթէրէմ, զէնկին վէ էհլի մէրհամէթի պիր գատբն կէլէ-բէ.ք, հագգբմբզտա մենֆաաթբ օլաճագ տբբ։ Իմտի օ գատբն կէլ-տիկինտէ, քէնտիսինի լաեբզբ.յա խիթգպալ իթմէ.ք իչին, աեագա գալգմալբբն։

Իւրսիւլ գատբն պու սեօղլէրի սեօյլէտիկի սբրատա, մահէլլէնին պագբ ասհապբ համիյ.յէթի թարա-ֆբնտան իեանէ խիրմիշ օլան սա-տէ ֆագաթ թէմիզ վէ հէման ճէ-տիտ պագբ էյպիսէ.յի, վէ պէեաղ պէզտէն մատամալ պիր նէվի պաշ թագեաբնբ, վէ քէօշէլէրի դբրմբ-զբ օլարագ պիր չիֆթ գբբ ըէնկի չօրապբ, վէ իհթիմալ տիր քի ծան իչին պիր աղ պիւեիւճէ.ք օլան պիր չիթֆ տեագ դապբնբ դարեօլանբն տլի թարաֆբնա վազ կյլէտի։

Կէնճ գբզ նաղի.քեանէ սուրէթ-տէ դպպբզ, Իւրսիւլ գատբնբն քէնտիսինէ մէզքիւբ էլպիսէ.յի կիս-տիրմէսինէ միւսատատ իթտի, վէ աղ պիր զէմանտա թուալէթի իւ-մալ օլտուզունտա, մատմուազէլ ծան տբ Սիմէօզ, հէր վագբթատ-զիեատէ կիւզէլ, վէ տատէթա քէօյ-լիւ պիր դբզ գբեաֆէթինէ կիրմիշ պիր սուլթանա պէնզէմէկ պաշլա-տբ։

—Եա՛ Բապպի, պու դբզ նէ՞ գա-տար կիւզէլ տիր, տէտի Իւրսիւլ գատբն, տատէթա կիւնէշ կիսպի բարլաղ օլտուզունտան, կէօղէրիւ-մի գամաշբրմագտա տբբ։ Հիչ չիւպհէմ եօգ տուր քի, մատատ տիշէս պէօյլէ պիր մէլէ.յին գայ-բբմասբ իչին իճապ իտէն մէսարի-ֆի քէնտի թարաֆբնտան էօտէ-մէ.քլիկի տէրիւհտէ իտէճէ.ք տիր։

Պու արալբդ, պիրինճի գաթատա տիվարա ասբմբշ օլան սաաթ սէ-ղիլ վուրաու։

—Ֆոսէ-Սէն-Վիգթօր սօգաղբ-նա միւթեվէճճիհէն հարէ.քէթ իթ-մէ.քլիկին վագթբ կէլիեօր, տէտի տուլ գատբն, ծանբ պիւյիւ.ք պիր գօլմուգլու սանատալէտտէ օթուր-տուպ, եանբնա տախի քիւչիւ.ք պիր մասա իւզէրինէ, պիր գատէհ տօլուսու սիւտ, վէ պիր պիւյիւ.ք բարչա պէեաղ է.քմէ.ք գօեարագ։

Իւրսիւլ գատբն, տօղրուտան տօղրուեա ֆուգարա վէ եախսա-խասթակեան իչին խիրմէէէն մէսա-ռիֆի լիւզումուզ ատտ խոպ, զա-հիրէն հավայիճի զարուրիեէտէն կէօրիւլէն մատտէլէր, մէրգումէ ինտինտէ զայիտ շէ.յլէր զանն օրու-նուբ խոիլէր։ Պու գատբն, չօգ տէ-ֆա տէրունինտէ իքի խասթա պու-լունան էվինտէ խբզմէթ.քեաբ սագ-լամաեբզ, թէ.քմիլ իչլէրի քէնտիսի կէօրիւբ, վէ օտուգճա տա պու իչլէրբ եէթիշիր իտի։ Անճագ զի-եատէճէ եօրուլուզունտա, պիր իքի սաաթ իչին քէնտիսինէ եար-տբմ իթմէ.ք իւզրէ, գօմշուլարբն-տան պիրիսինի չաղբբբ, վէ հիչ պիր քիմսէնին պէօյլէ պիր խբամէ-թի գապուլ իթմէմէ.քլիկէ գալպի իլլէրի վարամաղ իտի։

Իշթէ մատատ միւշէսի տավէթ իթմէկէ կիտէճէկի կիւն տախի, մեզպուրէ ֆագիլէ գատբն, խանէ-սինին իւսթ գաթբնա չբգաբ, վէ պիր սէնէտէն պէրու քիրա իլէ օ-թուրմագտա օրուպ, միմքին մեր-

ՀԱՄԻՏՅԷԹ ԲԻԵԱՆԳՕՍՈՒ

Պունտան չէնա մահ մուգատոէմ, Ագապեան վարժարան նամբնա գալմըշ ալան պօրճումուղուն քեամիլէն գաբատըլմասը արզու վէ մազ-սէալլէ, վէ պաղը տօսթլարըն սայ ու հիմմէթիլլէ, մէքթէպլի մէղ-պուր էյեասընտան, չու աթիտէբի էյեանըն, պէհէր պիլէթի իքիշեր մէճիալլէ օլարագ, վէ 400 պիլէթաէն իպարէթ պուլունարագ, բիեան-գօնա գօնուլմասընա գարար վիրիլմիշ, վէ մէղքիւր բիեանգօնուն սա, հաղիրանքն խիթամընտա չէքիլէ ճէկի վատ իտիրմիշ իտի իսէ ատ, սա-յիր պիր գաշ սէպէպլէրտէն պաշգա, պիլէթլէրտէն պիր մըգտարը թաշրատա պուլունուպ, վէ պիր մըգտարը տախի պուրատա գալմըշ օլտուգունտան, չիմնիյէ գատար թէէխիրինէ մէճպուրիյէթ հասըլ օլմուշ իտի իսէ ատ, մաղուր տիլէյերէք պէեան իտէրիզ քի, մահը հալին 28ինճի օ պիր բազար կիւնիւ, Իսթանպօլտա Ուղուն չարշը պաշն-տա վագը Շէրիֆ բաշա խանընտա իւսթ գաթատա, Մօտիչեան էֆէնտի օտասընտա չէքիլէճէք տիր։

Պու բիեանգօտան տարը մագսէտ, սահիհէն բիեանդօ տիմէք օրմաեբպ, իլլա նասըլ քի անպաշբմադտա տըր, պիպիմ, մէքթէպի մէղպուր պօր-ճունտան գուրթուրմաքը նէյյէթիլլէ, պիր նէվի իեանէ տիմէք օլա-ճաղընտան, վէ մէղքիւր պիլէթլէրտէն, միւվէզզիմիզ Միրիճան աղա եանքնտա պուլունաճաղընտան, զէվաթը համիյյէթմէնտանքն, էկէր ճայիզ կէօրիւլիր իսէ, պիրէր թանէ, եէվմի մէղպուրտէն էվվէլ իս-թէյիպ ալմագըզա հիմմէթ վէ համիյյէթլէրինի, խասսէթէն ըէճա իտէրիզ։

Նասըլ քի կէօրիւլմէքտէ տիր, պու համիյյէթ բիեանդօսունուն պիլէթլէրի, եալընըզ 400 ատէտ օլտուզու հալտէ, 100 ատէտ պիլէթ, պիյիւք եա քիչիք պիրէր չէյ գազանճաղ տըր։

ԳԱԶԱՆԸԼԱՃԱԳ ՕԼԱՆ ԷՇԵԱԼԱՐ

			գբյմէթի, մէճիտ
1	Պիլէթ	Պիր էլէքթրիք մաքինասը	100
2	»	Պիր եաղլը պօեա լյահէ ըէսմի, պոյ 110 վէ էն 90 անթմըրօ	90
3	»	Պիր ճէսիմ քիւթիւպխանէ	80
4	»	Պիր աֆիսէ 6 մումլու վէ 6 տա տիվար չամանալարը	70
5	»	Պիր թագըմ հայվանաթ, նէպլթի վէ մէատին դօլէքսիօնու	70
6	»	Իքի արշին պօեունտա պիր գբշ իլէ պիր էրքէք արձանը	50
7	»	Իւչ եիւզ քէրրէ պիյիւտիւբ պիր միքրօսգոբ	40
8	»	Պէր տիքիշ մաքինասը	30
9	»	Պիր ալէա քէման	20
10	»	Պիր Պիզմարք վէ պիր Մօլթքէ արձանլարը	10
11	»	Պիր Ինկիլիզ գօբեա բրէսի	10
12	»	20 օգգա թարթար եայը պիր մութպախ դանթարը	10
13	»	Պիր անթիգա կիթարա	10
14	»	Պիր ճէտիա դարեօլա	10
15	»	Պիր ուֆգագ մէրմէրլի թավլին	10
85	»	տախի, պիրէր իպրիշիմ վէ գըլապանը թիւթիւն քեսէ-սի գազանճաղ տըր։	100
		100	700

ՕԳՈՒԵՈՒՆՈՒԶ

Մ. Վ. Ծաննինին 1867 սէնէսինտէ թէէսիս իյյէտիկի «Շէմս» նամ մէշհուր էճզախանէսի, պու սէնէ մայիս 3 տէ միհիթլի օրմուշ իսէ ատ, սահիպլինին մէհարէթինէ լայըգ պիր թարզտա վէ տահա միւնթազամ վէ միւքէմմէլ սուրէթտէ պու տէֆա եէնիտէն թէէսիս վէ քիչատ օլունմուշ տուր։

Մուալլէճաթը թըպկիյէ, էտէվաթը ճէրրահիյէ, ըթբրկյաթ (բարֆիւմըրի), վէ սայիր պիլ ճիւմլէ էճզա վէ էմթաա էվվլօբատան եէնի կէթիրտիմիշ տիր։ Մէղքիւր էճզախանէտէ ըէչէթալար սիւրանթլէ իճրա օլունուր, վէ իլաճլար պէօ-յիւք տիգգաթլա եայըլըր։

Թօբատան միւպայեա իչիւն Մ. Վ. Ծաննինին Սթամպօլտա Պաղչէ գաբուսունտա ճէլալ պէյ խանընտաքի մաղազատա պագը օլուպ, Թաշրա իչիւն գամիսիօն-լար մէղքիւր մաղազատա գապուլ օլունուրլար։

Բուսճուգտաքի շիւպէ բէք միւքէմմէլ վէ միւնթազամ սուրէթտէ պուլուն-մագտա տըր։

1852 սէնէսինտէ Պէյօղլունտա տօղրու եօլտա թէէսիս օլունմուշ օլան 77 նիւ-մէրօլու Ծաննի էճզախանէսի տախի միւմիկյհ Մ. Վ. Ծաննինին մախսուսմը տիրլամալը Շէմսիթ Տօղթէօր Յ. Ծաննի թարաֆընտան իտարէ օլունմագտա տըր։

Մ. Ծաննինին լյտիրէտտէ տէ էճզաճը տիւքքանը վէ Պէյօղլունտա քիմեախա-նէսի վար տըր։

Տօղթօր Կոմիտաս Օրմանեան էֆէնտի, էվվելքի կիպի, Մ. Ծաննինին Իս-թանպօլտաքի էճզախանէսինտէ սաաթ իւչտէն սօգուզա գատար պուլունուպ, խասթալարը գապուլ իտէճէք տիր։ Յիկյաթլար բէք էհվէն

Խայրաթը շահանէ իչին, եիկիր-մի այ միւատէթ զարֆընտու, միւ-պաեասընա լիզում էկօրիւնէն ճէ-տիտ գուրչունլարըն, ուսթամլյէ մէսարիֆի, միւթահիւտէ այիտ օլ-մագ, վէ էսմանը, մէճիտի 19 ղշ-ա օլարագ իթա օլունմագ շարթը վէ չէրայիթի սայիրէ իլէ, պէհէր գբյ-յէսի 3 ղշ. 15 փարատա, վէ էրի-տիլէճէք աթիգ գուրչունլարընպիլ-ճիւմլէ մէսարիֆի միւթահիւտէ ա-յիտ օլմագ, վէ բարաբը սիմ մէճի-տի 19 ղշ-ա օլարագ իթա իտիլմէք շարթը վէ չէրայիթի սայիրէ իլէ, պէհէր գբյ-յէսինին էրիտիլմէսի 30 բարատա, թալիպի իւհտէսինտէ պուլունտուղունա, վէ իչպու իլու-լուն եիկիրմինճի ճիւմատա իրթէսի կիւնիւ սաաթ սօգուզտա, գարարը գաթիսի վիրիլէճէկլինէ պինաէն, նօգսանը.յլա իթա վէ իմալ իթմէկէ թալիպ ալան թիւճճարընն, վագթի մէղքիւրաէն էվվել, պէհէր կիւն, էվվգաֆը հիմմեեուն խաղինէսի էն-ճիւմէնինէ կէրմէլէրի, վէ միւատէթ միւրուրինտէն սօնրա հէր քիմ կէ-լիր տէ թէնզիլ իտէճէք օլուրա գապուլ օլունմաեաճաղը իլան օ-լունուր։ 2—3

(Ալթընճը տայիրէ թարաֆընտան)

Պէյօղլուտա Տուղիս վէ Լինար-տի սօգագլարըն թէվսի խարիթասը թանզիմ իտիլմիշ օլտուգունտան, թարիխի իլանտան օն պէշ կիւնէ գատար, մէղքիւր սօգագլար աս-հապը էմրաքընրն տայիրէեէ կէլիպ, մէղքիւր խարիթա հագգընտա մա-լիւմատ արմագարը, վէ իթիրազա-ըընը պէեան իթմէլէրի, վէ միւատ-էթի մէղքիւրէ կէչիրիլմէսէ, պու պապատէ իտիլէճէք հէր կիւնէ շիք-եաեաթրն ըէհրինի գապուլ օրմա-եաճաղը իլան օլունուր։

16/28 սեպտ. 1880 1—3

ՍԱԹԸԼԸԳ

Ազիմէթ ու հարէքէթ սէպէպլին-տէն, թատ սարասը, եաթագ օ-տարարը վէ սայիրէնին միւքէմմէլ մօպիլեասը սաթըլըգ օլուպ, խա-թէք իտէնլէրին, Պէյօղլունտա Սաղ սօգաղընտա (Ինկիլիզ էճզա-խանէսի եանգընտա տըր) 7 նիւ-մէրօտա Մ. Շաթօեա միւրաճաաթ իթմէլէրի իլան օլունուր։

Միւզաֆատ ալաֆրանկա հոկտ. 3 իւնճիւ բազար կիւնիւ իճրա խի-լէճէք տիր։

ՐԷՍՄԻ

Շէրէֆի հիմայէթի հազրէթի թի-լաֆէթբէնահի իլէ միւշէրրէֆ վէ միւմթազ օրան, վէ մէարիֆ նէզա-րէթի ճէլիլէսի իտարէսինտէ պու-լունան մէքթէպլի հուգուգու շա-հանէնին տերպլէրինէ հիլալլու թէ-գարրիւպ իտէն շէհրի թըշրինի էվ-վէլ իպթիտասընտա պէր միթատ պէտ վէ միւպաշէրէթի օլունճաճ-ղընտան, իլմի ճէլիլի հուգուգուն քէմալի իլէ թէտէրրիւսինէ արզու-քէշ պուլունան տիթպալը վարանքն Դալաթա սէրայընտա քեսին մէք-թէպին գալէմի մախսուսունա շիմ-տիտէն միւրաճաաթլա իսիմէրինի գայա իթարիմէրի, վէ գալէմի մէղքիւրուն քիլլի եէվմ սաաթ 2 տէն 11 է գատար աչըգ պուլունա-ճաղը իլան օլունուր։

ՖՐԱՆՍԸԶ ՎԱԲՕՐ ԳՈՒՄԲԱՆԵԱՕԸ Մ. ԲԱԳԻ ԷՆԷ ՎԷ ԳՈՒՄԲ.

Մարսիլեա իլէ Բօթի պէյնինտէ նէղա մընտա վաբօր իշլէթտիրիր Վաբօրլար 15 կիւնտէ պիր Մարսիլեատան հարէքէթ իտիպ Իսթանպօլա կէլիրլեր վէ հէր օն պէշ կիւնտէ Զարէնպահ կիւլլերի Իս-թանպօլտան հարէքէթլէ, Թրապզոն, վէ Պաթում, վէ Բօթիեէ, վէ օրատան գալգըպ ալագրու Իսթանպօլա վէանտէն չա-բուգ սուրէթ-է Մարսիլեաեա կիտէր։

Նավլուն վէ մալ եիւքլէթիլմէք վէ մա-լիւմաթը սայիրէ ալմագ իչին, սահիպի իզզաեա միւրաճաաթ օլունա։

ՍՃԷՆԹՕ
ԲՕՊԷՆ ԲԷՊՈՒԼ
Մօմհանէ սօգաղ, Ն- 114

ՏՕԳԹԷՕՐ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ ԷՖ.

Պիր գաշսէնէսէտէն պէրու Գաաբ քէօյիւնտէ իգամէթ իթմէքտէ օ-լան Տօգթէօր Ս. Յակոբեան էֆէն-տի, պունտան սօնրա հէր սալը վէ ճիւմատա կիւնլէրի սաաթ 6 տան 8 է գատար, Պաղճէ – Դարու ճառատէսինտէ վագը 18 նօմէրօլու Մէրամէթճեան էճզախանէսինտէ պուլունարագ, քէնտուսինէ միւ-րաճաաթ իտէն խասթալարըն էմրի թէտավիլէրինէ պապաճաղ տըր։

Ծուղարաեա մէճճանէն։

ՏՕԳԹՕՐ ԱՅՎԱԶԵԱՆ

Տօգթօր Ա.յվազեան էֆէնտի, Իսթանպօլտա Ապսէրայ ճառա-ատէսինտէ թրամվայ մէրքէզի գարշըսընտա վագը 225 նիւմէ-րօլու խանէտէ հէր կիւն պուլու-նարագ, քէնտույէ միրաճաաթ իտէն քէյֆիզլէրի գապուլ էյ-լէմէքտէ տիր։

Ա Զ Դ

Նորայրի Դազդիերէն—Հայերէն Բառարանին 17երորդ թերթը ևս հրատարակեցաւ։ Առ այժմ կա-նոնաւոր կերպով շաբաթը մէկ թերթ պիտի ելնէ. իւրաքանչիւր թերթի գինն է 60 փարա արծաթ։ Դիմաւոր մեծերանոյն է Ֆրէնկեան դրամաճա-ռանոցը, Ուզուն չարշը, թիւ 362. կը գտնուի նաև ամեն Հայ գրավա-ճառաց քով, Արշակ էֆէնտիի թըզ-թավաճառանոցը ի Գալաթիա, և Վայսի քով ի մեծ փողոցն Բերայի։

Զինկեանէ Դըզընքն օն սէքիզնճի ճիւզի չբգմբշ օլուպ, վէ թէքմիլ թագըմ կէրէք մանթպասմքետա վէ կէրէք քիթապճըլարտա սաթըլ-մագտա օլտուգունտան, վէ մէղ-քիւր քիթապը օգուեանղարքն քեաֆֆէսի տախի թէլէզզիւզ իտէ-րէք մէճիտն գալմագտա պուլուն-տուգլարընտան, կիւղել ըօման օ-գումագ արզու իտէնլէրին, իշթի-բասընա հիմմէթլէրինի արզու վէ տավէթի իտէրիզ։

ՍԱՀԻՊ ԳԱԶԷԹԱ.
ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ

LA CENTRALE,

ԼԱ ՍԱՆԹՐԱԼ

ԼԱ ԳԷՍ ՄԷՐԻՏԻՕՆԱԼ

Լ'ԻՆՆԻՎԷՐՍԷԼ

Մէղքիւր իւչ Ֆրանսըզ սիկուրթա գումբանեալարը, մուսյեէն ֆիեաքլա աթեչէ գարշը սիկուրթա իտէրլէր։

Մահէլլը մէրքէզի, Բարիստէ Բիշիէօ սոգաղընտա 108 նիւմէրօտա տըր։

Մէղքիւր իւչ գումբանեալարըն, մէմալիքի Շահանէ իլէ Եուանպթանքն պաշ աճէնթօսը, Իսթանպօլտա միւսիւ ՖՕՐԹԻՆԷ ԺՈՒՐՏԱՆ տըր։

Թաֆսիլլի մալիմաթ ալմագ, վէ էպնիէլէրինի սիկուրթաեա վաղ իթմէք իսթէեէնլէրին, Գարաքէօյ քէօրիւսիւ գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խա-նընտա պաշ աճէնցախանէեէ, վէ Գալաթատա Էսքի պօրսա գարշըսընտա մէ-մուրը մախսուսը միւսիւ Մարքիզիեէ, վէ Գէնթուար Մարիթիմ, Մէլիւզին, Բրէվօխանս, վէ Սէքիւրիթէ նաման տէօրթ Ֆրանսըզ սիկուրթա գումբանեա-լարը շերքէթինին թէլլալը մախսուսը միւսիւ Տ. Գուրթէլլիեէ միւրաճաաթ կա-լէմէլերի։

COMPAGNIES ANONYMESFRANÇAISES

ՏԷՆԻԶՏԷ ՄԱԼ ՍԻԿՈՒՐԻԹԱ ԻՏԷՆ ԱՆՕՆԻՄ

ՖՐԱՆՍԸԶ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Իշ պու գումբանեալարատան Դանչոսոբ Մուրիրէ օլունուպ, սերմաեէսի Ի-Ղ Դլեռ Ֆրանգ	1857 տէ իհտաս
Մէլէ-ղէն օլունուպ, սերմաեէսի Ի-Ի Դլեռ Ֆրանգ	1857 տէ իհտաս
Բրէվօրոս օլունուպ, սերմաեէսի Ի-Ի Դլեռ Ֆրանգ	1869 տա իհտաս
Սէ-ի-բէրէ օլունուպ, սերմաեէսի գէր պուսի Դլեռ Ֆրանգ տըր։	1836 տա իհտաս

Պալէատէ իշար օլունան տէնիզ սիկուրթաաը գումբանեալարը, պիրլէշմիշ օլտուգլարընտան, վէ քէնտի իհթիեաթ ագչէլէրինին ճէսամէթի հասէպիլէ, զա-եէթ ֆայիտէլի շարթլարը սիկուրթա իտիպ վէ թէէմինաթը միւքէմմէլէ իթա իտէպիլիրլեր։

ԽԻԼԱՍԱ

Մա Ի-Ղ սէնէլէրէն հասըլատը

1876 տա հասըլ օլան քեար	684,266 ֆրանգ
1877 » » » »	371,547 »
1878 » » » »	347,256 »
Եէքիւնի քեար	1,403,169 »

1878 դեկտեմբեր 31 տէ օլան բէհդանը

Սերմաեէ	
Փեարատան ալըգօնմուշ իհթիեաթ ագճէսի	8,500,000 ֆրանգ
Թէհվիլքէեէ դարշըլըգ հըֆզ օլունմուշ ագճէ	1,763,566 »
	1,823,314 »
Եէքիւն	12,086,880 »

Իսթանպօլ աճէնթօսու
Մ. Ժ. ԱԼՊԻՆԻ

Աճէնցիախանէ, Գարա քէօյ քէօրրիւսիւ գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա տըր։

Թէլլալը մախսուսը
Տ. ԳՈՒՐԹԷԼԼԻ

ՍԱՐՐԱՓԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 29 Սեպտ.

Ինկիլիզ	գօնսօլիտ	97-3/4
Էսհամը	Ումմումիէ աչըլը	99-3/8
» »	գաբանտը	99-1/4
1865	Իսթիգրազը	99-7/8
1869	»	99-5/8
1871	»	69-3/4
1872	(Պօնտիւ Թրէզօր)	17-
1873	»	99-1/2
Օսմանլը	Պանգասը	99-3/4
Բուսիա	Իսթիգրազը 1873	88-3/4
Մըսրը	Իսթիգրազը պիրլէշմիշ	63-
»	Իսթիեազլը (չրմէնտը.)	92-1/4
Տէվլէթը	Ալիէնին 1877 Իսթիգ-ըազը	91-1/2
Տաիրա	սանիեէ	70-1/2
Մըսրըն	Բօչիւտ Իսթիգրազը	94-
1877	Մաճարիսթան Էսհամը	91-1/2
Գամպիօ	Բարիզ 3 այ վատէ	-

Բարիս, 29 Սեպտ.

Ֆրանսըզ	ֆոնտասու 3%	85-50
»	» 3% Ա-մբրթիսանը	-
»	» 5%	11"-97 1/2
Էսհամը	Ումումիէ աչըլը	09-45
»	» գաբանտը	09-45
1865	Իսթիգրազը	50-
1869	»	47-50
1873	»	45-
Բուսիէի	չրմէնտը. թահվիլա.	28-
Օսմանլը	Պանգասը	497- 50
Գրէտի	Լիոնէ	952-50
Բուս	ֆոնտասու 5% (1877	94-1/2
Բուսիանըն	Շարք իսթիգրազը	59-3/4
Իսթալիա	ֆոնտասու	86-
Մըսրը	Իսթիգ. պիրլէշմիշ	321-75
Իսբանեա	Խարիճի իսթիգրազը	20-1/2
Գամպիօ	Լօնտրա իւզերինէ	25-39

Բարիս, (Պուլվար) 29 Սեպտ.

Ֆրանսըզ ֆոնտասու 5%	119-80
Էսհամը Ումումիէ	9-45

Վիէննա, 29 Սեպտ.

Լօնտրա իւզերինէ գամպիա	118-50
Բուսիէի տէմիր եօլ թահվիլաթը	12-75

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. Ում.	սեպտ. 17 ագչ. գր.	10-10 1/2
» »	սեպտ. 18 սպհ. աչ.	10-09
» »	Էն եիւքսէք	10-09
» »	Էն աշաղը	10-03
» »	Սաաթ 5 տէ	10-06
1863	Իսթիգ. (Մութօն) 6% ֆ.	45-
1865	» » 6% ֆ.	47-
1869	» (Բինար) 6% ֆ.	45-
1872	» (Պօն տիւ Թրէզօր	16-1/4
1873	» (Բինար) 6% ֆ.	45-
Բուսիէի	չրմէնտրֆէր	26-75
Բէրօր	ղուրուշ	55-
Հէվպէսիզ	»	47-1/2
Ագչէ	ֆայիզի %	09-

ԱԳՈՒՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Գրէտի ժէնէրալ 6%	3-25
Սօսիէթէ ժէն 6%	4- 2
Իսթանպօլ Պանգասը	7-20
Սօսիէթէ Օթման	3-
Թրամվայ 5%	3-90
Լավրիօմ (մատէն)	104-

ԱԳՋԵԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը փիասը 100 ղրշտան	Ղշ. փ.
Ինկիլիզ փիասը	110-15
Ֆրանսըզ ալթունու	87-28
Բօյ	90-15
Գրիմից ալթունու	51-25
Պէեազ մէճիտիյէ	197-05
Մէթալիք	214-
Պէչիք	212-30
Ալթըզ	123-20
Պագըր	5-45
Գարպօն գայիմէսի գաբիք	9

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Էն եիւքսէք	1220-
Էն աշաղը	1220-
Սաաթ 5 տէ	1220-